Մասեցաց Երկիր

Մանզումի էֆքեար հաֆթատա 6 եանի սէնէտե 500 նիւսխէ վերիլիպ, սէնէվի դբյմէթի, Իսթանպոլ իչին 200 ղրշ. վէ ալթը պլուղը 100 ղրշ. վէ թաշրայար իչին բօսթա փարասը տախի իչինէ օլարագ սէնէվի դբյմէթի 2 աստա վէ ալթը պլուղը տախի 1 աստա Օսմանլը լիրասը օլաճագ տըր։ Վէ պիր նիւսխէսի 30 փարասա սաթըլաճագ տըր։

Իլանաթըն պէհէր սաթրը իչին, պիրինճի տէֆաստա 3, իքինճի տէֆաստա 2, վէ իւչիւնճիւ վէ սայիր տէֆայարատա 1 էր ղրշ. ալընաճագ տըր։

Մէքթուպ վէ սայիրէ, Պէյ-օղլունտա տօղրուեօլտա 467 Նիւմէրօլու խանէտէ ԼԷՎԱՆԹ ՀԷՐԱԼՏ թատպանէսինէ, Կարապէտ Յ. Փանոսեան իսմինէ կէօնտէրիլէճէք տիր։

ՄԻԻՆԱՏԻ

Իլանաթըն պէհէր սաթրը իչին, պիրինճի տէֆաստա 3, իքինճի տէֆաստա 2, վէ իւչիւնճիւ վէ սայիր տէֆայարատա 1 էր ղրշ. ալընաճագ տըր։

Մէքթուպ վէ սայիրէ, Պէյ-օղլունտա տօղրուեօլտա 467 Նիւմէրօլու խանէտէ ԼԷՎԱՆԹ ՀԷՐԱԼՏ թատպանէսինէ, Կարապէտ Յ. Փանոսեան իսմինէ կէօնտէրիլէճէք տիր։

ՈՒՄՈՒՐԸ ԲՕԼԻԹԻԳԸՅՅԷ ՎԷ ՄԷՎԱՏՏԸ ՍԱՅԻՐԷ

ԻՍԹԱՆՊՈԼ ԱՊՐԻԼ 8։

ՀԱՎԱՏԻՄԱԹԸ ԽՍՐԻՃԻՅԷ

ՍՈՒԼՀ ՎԷ ԵԱԽՕՏ ՃԷՆԿ

Կէչէն հաֆթա զարֆընտա կէլէն պիր թէլգրաֆտա, Էվզօրատա զաղէթալար պէտնինտէ, ումումէն սուլհուն պագասընա գարշը միւճառէլէլէր աչբըմը օլաուգունտան, կէրէք էհլի բօլսթիգանընն վէ կէրէք սարրաֆ ճէմիէթլէրինին էնսիչէսինի մուճիպ օլմուշ օլաուգու իչար օլունմուշ տուր։ Պունտան իւզէրինէ ինի կիւն սոնրա կէլէն պիր պաշգա թէլէգրաֆի մէսալինճէ, խայլիճէ զաղէթալար թարաֆընտան իկշար օլունան ճէնկ գօրգուլարընին ասլը օլմասըգը սուրէթի գավիեսէ թէէմին խրմիշ տիր։ պիր կիւն սոնրա տախի Ժուրնալ դե դեպա նամ զաղէթա զաեէթլէ միւսլիմ մալիմաթ սէրճ իթմիշ տիր։ Տէֆա կէլէն պիր թէլէկրաֆտա, Ֆրանսա վիքթորասընտան Մ. Պարօշան զաթան ճէնկ գօրգուսու պուլունմասընընա սայիր պէեանաթ իթմէսի անդաչբըմը տըր։ Քէզալէք սայիր միւսլիմ թէլէկրաֆլար տախի կէրմիշ տիր։

Պու չիւրմէ, պու էնտիչէլէր, պու թարզ միւսլիմ նութգլար վէ եախօտ թէհլուտամիզ նէչբանթ ըէք չօղ տէֆա մէյատանա չըգմը, ճէրհ օլունմուշ վէ իլերու տէ եինէ օլաճագ տըր։ Զիւնքի ամէնեատա էնիհէթ թէբմիլէն հիքմ իթմէմիշ տիր, վէ պու կիւնկի իսէ տախի հիքմ իսէմէ էճէք տիր։

Իրի սէնէ ագամ Բրուսա մուհարեպէսինատ, Սատօվատա Ավսթրիա տէվլէթինին մուղալ պիրէթինտէն պէրու, Էվզօրա, մուվագէնէսինատէն չրգմը կիպի պիր հարատ պուլունուպ, վէ օր վագրիճատան պէրու տիւնեատէ տալխի սուրէթտէ պիր բահարդրգ լըգ հիքմ իթմիշ տիր։ Էվզօրա տէվլէթլէրինէ տախի պուէնտիչէ սիրայէթ իսէրէք քէսֆիֆէսի պիրտէն սիրահրմանագ իչին ֆէվգէլատէ պիր խահիշ իսէ ճէսիմ մէսարիֆտի թահրիրնա կիրտիէր։ ըսքին պունուն իսէ պէրապէր, բէսմի նութգըրընտա տայիմա, մի պիհ նիհէթտէ պուլունուգլարընն տախի պէլբի եիւզ տէֆա թէքրիր խէսիտիէր։

Պու սէնէնին իլք պահարը իչին խէ, քեսֆիֆէյի զաղէթալար, վէ պիղ տախի այնի սէպէպլէրտէն խըքեաթ օրարագ, միճէրբէտա պիր ումումի ճէնկ գուհուր իսէ ճէկի իհթիմալինի պէեան իթմիշ լուտիք։ ըսքին իլք պահար եագրաչարգճա, պու էնտատ գուհրի գօրգուլմագտա օրան ումումի պիր ճէնկէնին վուգու պուլմամասը իչին մէյատանէ գօնուլան միւսլի; նիհէթլէրին դարէպէ խսէճէկի իւ միսալէրի տախի արթմագա պաշլամըշ տըր։

Էվվէլ պու սէնէնին իլք պահարը իչին միւնեակեր այթ իւ սէր իսէճէք օրան ֆէլաքէթին էօնիւ ալընմըշ օլմասը մէմուլ օլունագիլիր իսէ, էսէֆ խսէրէք սէրիզ քի, պու կիւնիւք վուգու պուլաճագ պիր չէյին էօնիւ ալընմասը, մէն իթմէք ամիէք օլմաերպ, իլա թէէխիր խրմիշ օլաուգունան, պու պապատ զիեատ պիր խթիրա հարթը գարպտե պուլունմադըգա սէպէպլէրիմիզ եօք տուր։ վէ իւք պահար կէչէր, եինէ այնի էնտիչէ վէ պիհուգուրուղ պաղը դալաղ, պէօյլէ պու կիւն ֆարան դաղէթա, էհալիի թաղէրդ խսէճէք պիր հարատա նէչ իսէր, հէր քէսին էնտիէսի արթապ, եարին տիկէր պիր զաղէթա գալաղագ օնա գարշըլըգ ճէնկ գօրգուսու պուլունմասընընա տայիր խթիրահ բարարար, վէ պու լիքիէֆքեարլար պէյնինտէ էհալի տախի նէ իսէճէկին, դանղիսինին իսատասընա էմին օլապիլէճէկին շաշիրըգ գալը։

Իշթէ շիմանքի տիւնեանին հալի պուտուր։ վէ նասրլ-քի պունատան ագաէմ սէօյլէմիշկի տիր, քիմսէ սահիհէն նէ օլաճագընն պիլէմէգ, վէ հիւքիւմէթլէր տախի քէնտի թավրու հարաքէատը լուզէրինէ էմին տէյիլ տիրլէր, վէ օրմանլար։ իմանի պու հարատ անլէրին սուլհ նիհէթինտէ պուլունուգ գարընա տայիր պէեանաթընա էմնիէթի իսէպիլիր մի, պունու թէֆթիշ իսէլիմ։

Շիմանիէ գատար գա՞նդի սէպէպլէր իւզէրինէ ճէնկ զուհուրի գօրգուլմագտա իսի իսէ, հէնուզ պունարընն հիչ պիրիսի հալա օյ։ ագ, պիհմէմիշ վէ եագրն վագրթատա Էվզօրանընն հալինտէ պիր թէպէտաբլամի կէօրիլմէմիշ տիր։

Վագատա սահիհ տիր քի, Բրուսիա տէվլէթինին, մէմալիքի Շահանէ իւզէրինէ հիճմ իթմէք նիհէթինտէն չիմանիլիք կէրի չէքիլմիշ օլաուգու միւշահէտ օլունմագատա, սահիհ տիր քի Բրուսիա տէվլէթի, կէրէք Ֆրանսա վէ կէրէք Ռուսիա տէվլէթլէրի իլէ թամամը կէչինմէքտէ վէ էմրի իթիատագ իւզրէ տավրանմագատա, սահիհ տիր քի, Էվզօրատա տէվլէթլէրինտէն չօգրարը, Տէվլէթ-ալէէնին թէմամիէթինինէ խագլ վերմէճէք օրան վագտարարընն մէնի իչին հէր նէվ ճահատ ու իգտամը տիրլիգ իթմէմէք իւզրէ իթթիֆագ իթմէքտէ, վէ Շարգատա պիր տուրագա գուհուր իթմէմէսի արպու սինտէ պուլունմագատա իսէլէրտէ, պունարատա սուլհուն պագը գարաճաղընա պիր էնիհէթի հասրլ օրտաղլընը մի՞, պունու թէֆիթիշ իսէլիմ։

Շիմանիէ գատար գա՞նդի սէպէպլէր իւզէրինէ ճէնկ զուհուրի գօրգուլմագտա իսի իսէ, հէնուզ պունարընն հիչ պիրիսի հալա օյ։ ագ, պիհմէմիշ վէ եագրն վագրթատա Էվզօրանընն հալինտէ պիր թէպէտաբլամի կէօրիլմէմիշ տիր։

Վագատա սահիհ տիր քի, Բրուսիա տէվլէթինին, մէմալիքի Շահանէ իւզէրինէ հիճմ իթմէք նիհէթինտէն չիմանիլիք կէրի չէքիլմիշ օլաուգու միւշահէտ օլունմագատա, սահիհ տիր քի Բրուսիա տէվլէթի, ճէնուպի Ամանեա իւզէրինէ օրան նիհէթինտէն, եանի օրարարընը տախի Շիմալ իլէ պիրլէշտիրմէք էֆքէարընատան վագ կէչմիշ մի՞ տիր։ Իթթահամ վէ Բօմա մէսէլէսի թէմամիէթինէ օրմանլարը տուրվէլ հասրլ էվզօրատա պիր թէպէտաբլամի վէ եախօտ էմին օլաճագ պիր վագատա գուհուր իթմիշ մի՞ տիր։

Պու սուալէրինինէ էվվէլ տէնիլճէք պիր ճէվապ պուլունմասընը հարատ, վէ էվվէլքի հալինինկ իսի իսէ, էնինէ այնի հարատ պուլունուգուզմուզ թադրարընա տէպէ գարշը։ Ինքեաբ օրանմագ պիր սահիհլիք տիր քի, պու կիւն օլ միւսլիհ նութգլարը իրատա իսէն վիւքէրա, եարին պիւսպիւթիւն մուգայիրինի տախի սէօյլէյէպիլիր, քէզալք պու կիւն ճէնկ իթմէք նիհայթինտէն ուզագ օտաշան պիր հիքիմատար, եարին իրատը հարպ իթմէքլիեէ մէզուն տուր, վէ պունու իթմէք իչին տախի սէպէպլէր էքսիք տէյիլ տիր։ Իմամ հիւքիւմատան վէ վիւքէրա, պու գատար ազիմ վէ թէհլիքէլի մէսէլէյէ հուգուրունատա իքէն, վէ պու կիւնքի նիյէթլէրինտէն տէօնմէքլիեէ սէրպէսթ պուլունուգ գարը հալտե, սուլհունատա միա օրանմասընընա գարշը էմրի աշքարատ տրը։

Ֆրանսա հիւքիւմէթի թարաֆտարը օրաղ, վէ միւէյնիթին գավանին մէճլիսինտէ էքսէրիէթ ֆիրգասընան պուլունան Բէյ նամ զաղէթանին պու պաղտե նէչբ լյէմիշ օրտուգու պիր պէնտին խիւրատընը պէեան իսէրիգ։

« Բրուսիա իլէ պիր ճէնկ վուգուպուլմասընը պիզ տայիմա մէմուլ իթմիշ վէ էրան տախի իթմէքտէսիգ։ Ֆագատթ եարընդ սատթ, կիւն վէ սէնէճէ պիր ֆարգըմըզ վար տրը քի, պունու չիմանէն իչար իսէմէյիգ։ Զիրա էհալիէր պիր պիրլէրիե ավէք իթմէքլէր։ (եանի վագրթի կէչէր, ֆագատթ պիր էհալինին տիկէր պիր էհալիե իթմէյիր, թարիխէրատ աչիքարատ օրտուգունատան, պու պաղտե ինթիգամինատան վագ կէչմէզ։ ։)։

« Էկէրչի Բրուսիա տէվլէթի ինկիլթէրրա կիպի իթմիշ օրատա իսի, էկէրչի պինէրճէ ատամանէ մի սատատէրէր իլէ, վէ հարթիա իթթիֆագ ահանատէրի իլէ տախի, կէչմիշի ունութատրմատա չարըշմը օրատա իսի, բու իհէթ իսէճէք մու հատէպէմիզատէն ինկիլիզ տէվլէթինին պրաճիու օրտուգու Սէնթ-Էլէն (1) վագասընը իհրամ իսէրէք «Եաբ ըրաբ հիատապը» նա կէչիրմիշ օրտուգունա միսիլլու Բրուսիանընն պրաճիու օրտուգու Վաթէրլօ (2) վագատասընը տախի հիատատան չրգարարագ միգքիր «Եաբ ըրաբ հիատպնա գայտ իթմէմիզ իհթիմալատէն իսի։

« Ֆագատթ, պիզիմ հագդըմըզ օրան Լիւքսէմպուրկու ամմանրգա մանի օրմասը իլէ, Բրուսիա պիր պիրլիք իսէճէ էլէմիշ տիր։ Պու Լիւքսէմպուրկ վագատասընատան էվվէլ, Վաթէրլօ ինթիգամընը ամմագ իչին աւֆագ պիր արզու պուլունագիլիր իսի, Սատօվա մուհարէպէսինէ Բրուսիանընն թօրլասրը ֆիրմուհատ կիւճէնմիշլէր տիր։

« Ինքեաբ օրանմագ պիր սահիհլիք տիր քի, պու կիւն օլ միւսլիհ նութգլարը իրատա իսէն վիւքէրա, եարին պիւսպիւթիւն մուգայիրինի տախի սէօյլէյէպիլիր, քէզալք պու կիւն ճէնկ իթմէք նիհայթինտէն ուզագ օտաշան պիր հիքիմատար, եարին իրատը հարպ իթմէքլիեէ մէզուն տուր, վէ պունու իթմէք իչին տախի սէպէպլէր էքսիք տէյիլ տիր։ Իմամ հիւքիւմատան վէ վիւքէրա, պու գատար ազիմ վէ թէհլիքէլի մէսէլէյէ հուգուրունատա իքէն, վէ պու կիւնքի նիյէթլէրինտէն տէօնմէքլիեէ սէրպէսթ պուլունուգ գարը հալտե, սուլհունատա միա օրանմասընընա գարշը էմրի աշքարատ տրը։

Ֆրանսա հիւքիւմէթի թարաֆտարը օրաղ, վէ միւէյնիթին գավանին մէճլիսինտէ էքսէրիէթ ֆիրգասընան պուլունան Բէյ նամ զաղէթանին պու պաղտե նէչբ լյէմիշ օրտուգու պիր պէնտին խիւրատընը պէեան իսէրիգ։

« Բրուսիա իլէ պիր ճէնկ վուգուպուլմասընը պիզ տայիմա մէմուլ իթմիշ վէ էրան տախի իթմէքտէսիգ։ Ֆագատթ եարընդ սատթ, կիւն վէ սէնէճէ պիր ֆարգըմըզ վար տրը քի, պունու չիմանէն իչար իսէմէյիգ։ Զիրա էհալիէր պիր պիրլէրիե ավէք իթմէքլէր։ (եանի վագրթի կէչէր, ֆագատթ պիր էհալինին տիկէր պիր էհալիե իթմէյիր, թարիխէրատ աչիքարատ օրտուգունատան, պու պաղտե ինթիգամինատան վագ կէչմէզ։ ։)։

« Էկէրչի Բրուսիա տէվլէթի ինկիլթէրրա կիպի իթմիշ օրատա իսի, էկէրչի պինէրճէ ատամանէ մի սատատէրէր իլէ, վէ հարթիա իթթիֆագ ահանատէրի իլէ տախի, կէչմիշի ունութատրմատա չարըշմը օրատա իսի, բու իհէթ իսէճէք մու հատէպէմիզատէն ինկիլիզ տէվլէթինին պրաճիու օրտուգու Սէնթ-Էլէն (1) վագասընը իհրամ իսէրէք «Եաբ ըրաբ հիատապը» նա կէչիրմիշ օրտուգունա միսիլլու Բրուսիանընն պրաճիու օրտուգու Վաթէրլօ (2) վագատասընը տախի հիատատան չրգարարագ միգքիր «Եաբ ըրաբ հիատպնա գայտ իթմէմիզ իհթիմալատէն իսի։

« Ֆագատթ, պիզիմ հագդըմըզ օրան Լիւքսէմպուրկու ամմանրգա մանի օրմասը իլէ, Բրուսիա պիր պիրլիք իսէճէ էլէմիշ տիր։ Պու Լիւքսէմպուրկ վագատասընատան էվվէլ, Վաթէրլօ ինթիգամընը ամմագ իչին աւֆագ պիր արզու պուլունագիլիր իսի, Սատօվա մուհարէպէսինէ Բրուսիանընն թօրլասրը ֆիրմուհատ կիւճէնմիշլէր տիր։

---

(1) Պիրինճի իմբէրատօր Պոնապարթին Ինկիլիզլէր մարիթիէթի իլէ Սէնթ-Էլէն ճէզիրէսինէ նէֆի իսիմէսինի անլաթմագ իսթէր։

(2) Պիրինճի Նաբօլէօն, 1815 սէնէսի յունիս 18ինտէ Վաթէրլօ մուհարէպէսինտէ զալէպէ իթմէք իւզրէ իլէն, էօթէսէն Բրուսիա օրտուսու էէթիշիպ Ինկիլիզլէրէ եարամ իթմէսի իլէ, մագլուպ օլմուշ օլաուգունատան, Ֆրանսագլար պու պապտէ Բրուսիալըլարա ֆէվգէլատէ կիւճէնմիշլէր տիր։

Ամանորեայ ողջույն

Ամանորեայ ողջույնս ուղարկում եմ ինձ համար թանկագին բոլոր նրանց, ովքեր ինձ հետ միասին ապրեցին 1867 թվի դժվարությունները, ինչպես նաև նրանց, ովքեր ինչպես ես, հավատում են, որ 1868 թվի ամանորը ավելի լավ կանցնի։

Ամանորեայ ողջույնս ուղարկում եմ նաև նրանց, ովքեր ինձ հետ միասին

ՀԱՊԷՇԻԹԱՆ

Շաբաթի քի մէջ թուպ Խակենտրիյեանն պիր տօսթումուզ թարաֆրնտան մարտ 26 թարիխկի թարաֆրմրզա կէօնտէրիլմիշ օլմայ ին, վէ անրանինտէ Հապէշիստան հավատխինէ տայիր պաղը տիզգահա շատան ճիմիլէր պուլունմայ ին, տէրճինէ միատարատի օլմունուր։

«Հապէշիստան օրտուսունտան թարա օլունուպտա, պարատա կէլմէք. տէ օլան Հայլարտան թահսիլ իմտիկիմիզ մալիատարտիլարը պէր վէճէի գիյր պէնան իտրիպ։ Հէր նէ գատար մէզքիր խապէրլէրին պիր հաֆթա էվվէլ Գահիրէտէն սիզ էրէ պիլտիրիլմիշ օլմատր միմքինատարտէն իսէտ, լաքին պուճիմլէ իլէ տախի անլէրէ պիր թագվիեէթ, վէ պիր կիւնա թատարիգի սաերլուճաղ ընտան, Լէհմիյեէթտէն ատտ օլունտա սէզա տրը։ Շէօյլէ քի, կէրէք Գահիրէտէն վէ կէրէք Սիվէյշ գանալընտա եէվմիյէ իշլէյէն ֆուգարա միլլէթատաշլարմրզտան պէշ եիզ քիչիտէն միմթէճավիզ քէսանը։ Հապէշ սէֆէրինտէ խրամէթ իմմէք իւզրէ, օլճանիպէ կէօնտէրէն Ինկիլիզ գոմանտանլարը, էր պիր իշլէրի կէօրիւլտիւքտէն սոնրա, Հինտ ատքէրլէրի կէլմէէ պաշլատրգատա, մէրգուման իշճիլէրտէն քիմինէ եարմ այլրդ։ վէ քիմինէ պիր այլրդ վերէրէք, քեսաֆֆէսինիտէ գօվմուշլար տրը։ Մէրգուման սէֆիլէրին, պուճիմարլարտա բէրիշան վէ զարուրէթ պիր հալտէ կէվմէքտէ օլտուղուն կէօրէրէք, տօղրուսու Ինկիլիզ միլլէթինին պումէրհամէթսիզ լէյինէ զայէթէլ թէճճիմ իմմէքտէյիզ։

Էյպէթթէ պէօյլէ պիր հալին վուդույի պիլա սէպէպ տէյիլ տիր, լաքին մէզքիր ատէմլէրտէն թանրտրդրմրզլարրն սէօգիւնէ պադարադ, կիւեա Ինկիլիզ թարաֆրնտան քէնտիլէր պիր սիզիյ, նօյնատա թայէնատարը վէրիլմէսինտէն, վէ պու սէպէպլի ճէլրա տանանամատրզլարրնտան, պիր Ինկիլիզ զապիթանրը վուրուպ եարտրմրշ օլմալարրյա գօվուլմուշլար իսկ։

Պունդարրն թարիֆինէ կէօրէ, Ինկիլիզլէրին տրել օրտու մէրքէզի, Բատատ անէնիլէն մահէլլ օլուպ, վէ պուրանրն հիւքմի իտարէսի իսէ անճաղ պիր Հապէշ գարրը Էլլինտ օլտուղունտան, պու գարը Ինկիլիզլէրէ գանեէթլի մէյլ կէօսթէրմիշ տիր։ (1) Ինկիլիզ օրտուկատը իլէ Բատատ չէհրի արտրնտա օլան մէտտիֆ տախի անճաղ եիկիրմի տագրգա գատար տրը։

Մէզքիր մահէլլէն սուեու թաթ. լը վէ սօուգ տուր։ Եազրնտա պուլունան Հապէշլիր, եիզլէրճէ կէլէպ Ինկիլիզ օրտուսունտա քէնտի մանթալարրնը եանի օտան, պալ, եաղ, գօյուն վէ սայիրէ սանթմաղտա խիշլիր։

Լաքին պու տիզ ու ելմա արտրնտա Հապէշլէրտէն պիրիսինէ Ինկիլիզլիր թարաֆրնտան պիր հազրզվլրդ վուգու պուլատգատա, եանի սանթրդլարը չէյ պէտէ Ինկիլիզլէրտէն ալարդարը բարաեր Հապէշլիր պէնէնմէ. տիքլէրինտէ, եախօտա է քիք վէրիլմէ. տէ, իսթիլալ չրդարմատա չալըշըրլար իմիշ։ Շէօյլէ քի, Հապէշին պիրիսի, Հինալի ատքէրին պիրիսինէ օտուն սանթ. արդրնտա, հէր նասրլ իսէ, Հինալ ինին վերտիյի բարտեր թանրմատրդրնտան, ալմադ իսթէմէմիշ։ վէ ատքր տախի պիր ալ մուգավիմէթ իմմէք իսթէտիկինտէն, անինտ Հինալի վուրուպ եարրալար։ Պիրտ պունտն իւզրինէ պա-

(1) Բատատի հիւքիմատարրնրն դարը օլտուգունա տայիր շիմտիյէ գատար զագէթատատա գիրիրինի կէօրմէմիշ օլտուգմուգտան, պու խուսուստա պիր եանլըշլըգ օլմալը տրը։

դարարն պին գատար Հապէշ պիրիքիր, վէ օրտա գօմանտանր մէրգում Հապէշի հապա իմմէք իսթէր իսէտ։ Հապէշլէրին պու հարաքէտթրնր վէ սիլահտատվրանմալարրնը կէօրէրէք։ Հապէշի տալը վէրիր վէ պէյլէճէ թանթլըեատպաղլար։

Ինկիլիզ օրտուսու գոմանտանը, արրա վէ տայիրէ սանթրն ալմադ Նիյէթիյլէ օրտուկեատատան օն իքի սատթ եիրագատ Հապէշիստանրն իչէրի մահէլլէրինէ պէշ օն Հինալի վէ պիր գաչ տսխի պարատաքի Հայլար իլէ պիր իքի եիզ գատար գանթրը կէօնտէրմիշ օլուպ, վէ պանլար տախի տօգուզ սատթ գատար Հապէշիստանրն իչէրիլէրինէ կէթմիշ վէ իքի թարաֆը տաղլարլա եիքէրիշ պիր գաչ տար պօղազ ատատան կէչտիքտէն սոնրա, նէհայէթ իւլէմր պիր պօղազատա պէքլէմէքտէ օլան Թէոդորոսուն գարագոլ ապէրլէրինէ թէատիֆ իմմէքլէրինտէ, գարագոլ թարաֆրնտան միամանատթ կէօրմիշ օլատուգլարրնտան, օրատա իքի կիւն վէ իքի կիճէ գալարգատան վէ թարաֆէյնտէն միիսատրամթ օլունտուգտան սոնրա, կէրէք հայվան վէ կէրէք ատատ պաշրնա պէչէր բիեալ ալրնրդ իչէրիյէ գոյ վերիլմէսինէ միատատ օլունմուշ տուր։ Պու արատա Հապէշլէրտէն, պիրլի քանի իչէրիյէ կիրէնլր տախի օլմուշ տուր։ Մէզքիր պօղազ ենանա սէհչէթի վերիր սուրէթտէ իքի թարաֆը եիքէրէք վէ տար պիր պօղազ օլատուղու հալտէ, պիր պուչուգ սատթ գատար սիրէր իմիշ։ Պուրատան պիր պուչուգ սատթ եիրագատ պուլունան պիր չէհրէ (1) եէթիշտիկինտէ, օրատա տէր հալ իչլէրինի պիթիրիպ եօլա չրդմագատա իքէն, Հայլարտան պիրիսի, մայէթինտէ իքի խրամէթճիի պուլունտուգու հալտէ Խատչակ սրը ազան վէ Տիմոթէա վարդապետի կէօրտիքտէ, տէր հալ գարչրլարրնա չրդմրշ վէ էլլէրինի պուս իյլտիքտէն սոնր։ պիր ազ վագրթի սէօյլէմիշտիր։ պունու պիզէ նագլ իտէն ատատ, զանթրնատան Տիեարպէքիրլի Եուսուֆ իսմինտ պիրիսի տիր։ Օր ատա Հինալի ատքէրլէր։ Հայվանլարը եիքլի կէրի տէօնմէյէ պաշլամրշ օլատուգլարրնտան մէրգուման Հայլար մէճուսլարի պէրատար տէօնմէյէ տիր։ Պու օն տագրդա տրատրնտա սէօյլէնիլէն միքանէյմէլէր ունկար տրը։ Միամայիլյէ պրատան չէօյլէ տիր, Թէոդորոս թարաֆրնտան պիզէրէ օլան հիրմէթ մէճմուն օլունտուճաղ սուրէթտէ տիր, անճաղ մահպուսլար հաղզրնտա, սիզէրին խամիրը իչին պրրազմադրդրմ վաճիպէտէն իտի, լաքին Ինկիլիզ տէվլէթի թարաֆրնտան կէրէք

(1) Պու չէհրին խամինի ունութմուշ օլատուգտրրնտան, եինէ պու սատմէրին սէօգլերինէ կէօրէ անճաղ Թէոդորոսուն, օլ մահէլլատ եախօտ օրատան ապ մէտտիֆ ուզագլրդա պիր եէրատ պուլունմադատա, վէ էհալիսինին քեսաֆֆէսիտ սիլահ ալմրնտա, վէ օն իքի եաշրնտա պիր չօճուգտան իւզերինտէ տախի պիր թեֆէնք, պիր գարալինա վէ պիրտէ մրզրագլա սիլահտանմագատա վէ ֆագատ քէնտիլէրին պաշը ատրդ, աեագլարրնտա աեագ գաղը պուլունմատրդը հալտէ, եաղնրդ պէլլերինտէն աշաղը տիզէրինէ գատար պիրէր մէչին բարչալարը պաղլամագատա, վէ պուրատա կէօրմիշ օրատագլարը Հապէշլէրին քեսաֆֆէսիտ սիլահտանմագատա իմիշլիր։

Պէրիտ Ինկիլիզ իսէ, եօլլար եարմագլա մէշգուլ օլմագատա, վէ Հինատէն կէթիրտիկլէրի իքի եիզ գատար ֆիլ իլէ միհմանատ վէ լէվազիմատը սայիրէ թաշրրմագատա տրը։ Հէր նէ գատար Մատատատն պէտ իլէ պէրը սատթ մրզատրը ատմիր եօզ եարբրմրշ վէ եարբրմագատա իսէտ, անճաղ 80 սատթ մրզատրը եարբրտպիլմէք տիր։ Հինգի տատա իչէրիլէրէ կիսիլտիքճէ պատրը, տաղ վէ էնիշ եօզուշ միհնատէպէթ եօլլար վար իմիշ։ Հէլէ Հապէշիստանրն իչէրլէրի տատա զեեատ տաղրդ վէ գաեալրդ իմիշ։

միլլէթինիզ վէ կէրէք վանքլարրնրզա Հինատի գատար պիր էյիլիք իպրազ օլունմուշ մատատր։ տէյի Թէոդորոս պիզէ պիտալ իտար, վէ Էֆէնտիմ՝ ըէճամրզ դատրալ Հանան պայրատատա, Հիրհիսիզ օլանագ տրը, ճէվապրնը ալարղընատա։ «Էօյլէ իսէ բուհատթ իտինիզ, Հու Փարթանրը կէչիրէլիմտէ։ ինչալահ պիզի մէմնուն իտարէք կէօնտէրիրիմ» տէմիշ օլատուղունան պէեանը իզէրինէ պիրիսիրինտէն տերրրմրշլար իմիշ։

Պատէհու եօլա ելման օլուպ, վէ եօլատա օթուզ գատար Հայվանլարը խատթա տիշտիկիինտէն պրատմատա մէճպուր օլմուշլար տրը։ պունլար օրտատա եէթիշիր եէթիշմէդ, օրատատ պուլունան Հայլարրն ճիմիլսի գօվուլմուշ տուր։

Մէրգուման սէֆիլէր օն սէքիզ կիւն մուսէլ ինինտէ եատան Մատատատ կէլմիշ վէ օրատան վարօրա բաքիպէն Սիւէյիշ չրդարադ։ սէր սէֆիլ վէ չրպլաղ պուրատա եէթիշմիշլէր տիր։ Մէրգուման ատէմլէր պէշ եիզ գատար օլուպ վէ բէք սէֆիլ հալտէ տէրլէր։ շէօյլէ քի, քիմիսի ժամատա, քիմիսի էօթէտէ պէրուատ սրզլատերպ կէզմէքտէ, պազրարը ճիզի պիր նավլուն թէատրիք իթտիքտէ, քէնտինի Եուֆֆատատ պրրազմատատ չալ ըշմագատա, վէ օրատատ Երուսազէմ Պատրիարքը հիմմէթ վէ մուսմէթինէ իւմիտ իմմէքտէ տիրլր։ չինքի պուրատատ միլլէթ տիմէք նէ՝ տիմէք օլատուգուն ադալարրմրզատան չօղուգ պիլէն եօզ տուր։ Պու սէֆիլէր, խաթանպօլա կիթմէք իչին ադալէի իքի պուչուգ լիրատատ միհմանատ օլատուգլարրնտան, հէր տէյիլ իսէ պօղազ փարտարրը վէ պու փարտարը բէյտա իտէճէք գատար պիր իշ պուլատատրդլարրնտան, պէօյլճէ Ինկիլիզ տէվլէթինէ չատ ու շիրէֆինէ սէնալար օգումատատան տուր օրմանատատա արրլար։»

* * *

—Խակենտրիյէտէն ալաֆրանկա ապրիլ 6 թարիխլի Ինկիլիզ գազէթալէրի նին նէշր իմմէք օլատուգու պիր թէլէկրաֆ նէգարէն, Ինկիլիզ գոմանտանը մարտ 21 տէ Լամի շէհրինէ կիրմէք, վէ ատաֆրանկա ապրիլ իքիսէ Մակատատա շէհրինէ կիրմէք էմէլինտէ պուլունմատատա իմիշ։ Միամայիլյէ ճէնէրալ իրատվ իտարէք պիլտիրմիշ տիր քի, Թէոդորոսուն մահպուսլար իլէ պէրատէր օրատատ պուլունատուգու մէզքիր Մակատատա շէհրինի, հիճ իլէ ալմադլրդա հազրրլանմատատա տրը։ Թէոդորոս 26 սատատ թոր վէ 5000 նէֆէր թիֆինգլի ասքէրի իլէ Ինկիլիզլէրի գարը պուշէհրի մահմատատա իմմէք նիհէթինտէ իմիշ։ Պու ճէնկատէն յօգ զիեատ մէմնուն վէ իօշնուատ կէօրինմէքտէ օլուպ, էօմրինտէ պէօյլէ թէրպէյլի վէ թատիլի պիր օրատ իլէ չամրշմադ արզուիյլէմիշ օլատուգուն պէեան իմմէքտէ, իմիշ իքի այատան պէրու Ինկիլիզլէրին Հապէշ թօրրադրը պատարշ օլատուգլարրը իշիմիշ իքէն, մահպուսլարա պիր ֆէնալրդ իմմէքլիգ վէ հալտա պունլար հատատատա օլատուգլարրնտան, կէօրինէր քի անլէրէ գարշը պիր գարարդ եօգ տուր։

Ինկիլիզ գոմանտանը Հինտիստանտան պիր թատատ ատաքիր ատահ իրատ օլունմատրը պա թէլէկրաֆ մամլուպ իմմէք օլատուգունան, Հինտիստան օրտասունան 26 ընճրիատ ալայը։ Ատնէգլէյ պէյ շէհրինէ կիմմէք լազրմ մարտ 29 տա Ատէն շէհրինտէն կէլմիշ տիր։

ՀԱՎԱՏՈՒԹԻՒՆ ՏՍԽԻԼԻՑԻ

Զամթը հազրմթի սէրասքէրի, տիւնքի բազար կիւնիս Տէր սէտատ. թէ մէվլանէթ պույուրմուշ, վէ բարքիպ օլատուգու Խզէտատին վարօրա հիմմայան, սէրայը հիմմայանան բիշիկատրնա ընկէրէնատգ օլուպ, միշարիլյէ հազրմթիլրի հազրու հազրմթի Շահանէտ չրգրպ, ֆէվգէլատէ իլթիֆատը ճէհանատրէճատը հազրմթի խէլաֆէթրէնատիյի մազհար օլմուշ, վէ օրատան ավտէթլի Պապը ալիեէ վէ միթէագրզէն Պապը սէրասքէրիեի թիշրիք իմմիշլէր տիր։ Նասրլ քի պանտան ադամ պիլտիրմիշ իսքը, միշարիլյէ բաշա հազրմթիլրի պիր թագրմ ատատ ամթարը վէ խայլիճ տախի մէպլաղ պէրատպէր կէթիրմիշ տիր։ վէ իշիմիկիմիզ կէօրէ, տիւնքի կիւն թէճէմ միա իտէն վիքիլա մէճլիսինտէ միշարիլյէ Ղամրդ բաշա հազրմթիլրի հազրը պուլունմուշտուր։ Շուրպայի տէվլէթի ազասրնտան տէվլէթլու Խահէմ բաշա հազրմթիլրի տախի պու քէրրէ Տէր-սէատէթէ միվատէլէթ իմմիշ տիր։

—Վիէննատատ ատաֆլանկա ապրիլ 3/15տէ չէքիլէն բիանգօտատ գազանան սէրիյէրին նիմէրօսու չու ամթիտքիլէր տիրլր։

3428 · 908 · 3012 · 3010 · 3589 · 759 · 3944 · 2451 · 1731 ·

ՊՈՒԼԳԱՐԻՍԹԱՆ

Խվրօրանրն Շիմալ թարաֆրնրն թէհլիքէլի ատվալի հազգրնտատ պունատան ադամ եազմրշ իտիք։ Շիմտի, Պուլգարիսթան, Սրրպ, Պօսնա վէ Եուսնան պէյնինտէ պիր կիզլի իթթիֆաղ պուլունատուղու զրմնրնտատ, Ինկիլիթէրրա հիւքիմէթինէն էսէրլէր պուլմուշ օլմասրը պէեանէ, քէնտիմիզի միգթէատիր սատարրզ։ Շարգատատ ճարի օլան հէրարէթ, Պուլղարիսթանրն էնինէ պօեունա, տայիմա տօլաշմագատատ օլան կիզլի թաթարլար վասրթատատ իլէ պագր սազլանմագատատ տրը։ վէ պու կիւնլէրտէ, Պուլղարլարրն Մէրքէզ Գօսիթէսի թարաֆրնտատ պիր պէեաննատէյի ումումի նէշր օլունմուշ օլմազին, պիր ատթէշի թէէատիր հասրլ օլմուշ տուր։

(Պու պէեաննատէ սուրէթինէն տէրճինատն տարքը նազար իտէրիզ։)

Պու պէեաննատէնին թէէատիրի չու օլմուշ տուր քի, Պուլղարիսթանրն Շիմալ էեալէթլէրինին էհալիլէրի, վէրկի էօտէմէքլիյի, աշքեատ սուրէթտէ բէատ իմմիշլէր տիր տէնիր։ Էվվէլ էմիրտէ, Լօնտրա էեալէթի, իչպու վէրկի իթտարնա մուհալիֆէթի իլէ էօն տեաղ օրրադ, 150 պին էհալիսի պուլունան սայրը էեալէթլէր տախի, մէզքիր էեալէթին թարիգինի թուսթմուշլար տրը։ Սօֆիա բաշտատ, իսեանէ չրգմրշ օլան էեալէթլէր իւզրինէ, Լամին ադա նատ զանթրն գոմանտատատ թահթրնտատ օլատուգու հալտէ, պիր պէօլիւք ատաքիր իրատ իմմիշ իսէտ, պու ատաքիր ազվարդթատան կէրի տէօնիւպ, պիր թէէատիր բէյտատ իմմէք իչին, անճաղ թէքրիլ ալդայար իրատ օլունմատատ էլզէմիյեէթինի պէեան իմմիշլէր տիր։ Միալիսմանլար, մատատէնին կիմատքճէ ադամէթ քէտդ իմատիկինի կէօրմէքտէ տիրլր։

Օ--Ը

Պու պէեաննատէքի պատհ Լէվանթ էէրալթատա տէրճ իտիրմիշ օլուպ, վէ հիքատտ իտիրէն հալլէր տահիհ օլատուգու հալտէ, Պուլղարլարը ալատթրպատա թէհ հէրատ բահատթ ու տատատատթլարրնը դայդ իմմէքլիյէ, պագը ֆէսատրիէ վէ ֆիմինէքատրն նէ մէրթէպէլէրատ չալըշմագատատ օլատուգլարը անլաշըլմագատատ տրը։ վէ շիրհէսիզ տիր քի, Պուլղարատատ էկէրչի զէրրէ գատատ էմրի պատրէթ վար իսէ, էօյլէ տիշմէնլիք ալեամէթլէրի օլան պէեաննատէրէ, չէշմի հադարէթ իլէ պագատճագլար տրը։ լաքին հէր հալտէ պիզ իմ իթիգատրմրզ-

(1) Գատատի հիւքիմատարրնրն դարը օլատուգունա տայիր շիմտիյէ գատար զագէթատատա գիրիրինի կէօրմէմիշ օլատուգմուգտան, պու խուսուստա պիր եանլըշլըգ օլմալը տրը։

ճա պու հավատիսլէրաէ եանլըշլըզ վէ միւպալաղա պուլունմալը տրը։

— Թունա վիլայէթի վալիսի տէվլէթլու Սապրի բաշա հազրէթլէրի, պէրապէրինտէ վիլսեէթի մէզքիւրէ բոլիթիդա մէմուրու Տանիշ էֆէնտի, տոգթոր Ֆանս վէ տոգթոր Ջոսիսա էֆէնտիլէր պուլունտուղու հալտէ, ճիւմա իրթէսի կիւնիւ Պարնա Թարիդի էլէ Ռուսճուղա միւթէրահի օրմուշլար տրը։

— Շէհամէթլու Իրան շահը հազրէթլէրի պըհհիյէ մէճլիսի ազալարընտան Ալի պէյ վէ տոգթոր Պարթօլէթթի էֆէնտիյէ կիւնէշ վէ Ալան Ղըշանընան գօմանտէօրլիք բիւթպէսինի իթա իյլէմիշ տիր։

ԹԻՒՃԱՐԻՑ

ԳԱԼԱԹԱ ԲԻԱԶԱՍԸ

ԷՍՀԱՏԸ ՈՒՄՈՒՄԻՑԷ

Ապրիլ 6 ճիւմա իրթէսի։

Աչքլոը	37–19
Գաբանտը	37–16

Ապրիլ 17 բիւշապ։

ԷՍՀԱՏԸ ՈՒՄՈՒՄԻՑԷ

Փարիս։

Աչքլոը	34,65
Գաբանտը	34,80

Լօնտրա։

Աչքլոը	34 տէն 34 1/4
Գաբանտը	34 1/8 » 34 3/8

Օսմանլը իսթիգրազը 1865 ին։

Աչքլոը	290
Գաբանտը	288

Ֆրանսըզ ֆոնտօսու 0/0 3 ֆայիզլի

Աչքլոը	69,05
Գաբանտը	69,15

Իթալիա ֆոնտօսու։

Աչքլոը	47,55
Գաբանտը	47,87 1/2
Մակիլիզ գօնսօլիտի	93 5/16
Վիէննա (10 մակիլիզ լիրասը) ֆիօրին	115,15

ԱԶԳԱՑԻՆ

ԹԱԳՐԻՐ ՎԷ ԱՐԶՈՒՀԱԼ.

Մի լեթէ խրամէթ իթմիշ օլմամըզ գաղաղատի վէ կիւնահրնան ասլարը հալա նիչէ ապաշխարանքապ չէքմէքտէ վէ պիչարէ ալաճագլըարան հէման հեր կիւն պիր իքիսինին տէրանին տիւնէմէքտէ վէ աղաղլարը գօղու սունու չէքմէքտէ իքէն, պիրտէ թագրիր վէ ազու հալար իչին վագթ ու զեհն վէ բարա սարֆ իթմէքտէյիզ։

Ճիւմա իրթէսի կիւնիւ մանթաղամրզա կիթկիմիրտէ այնի պէրարար իլէ ուզաշմագտա, վէ մուհաբէմէ խուսուսու իլէն, իչտիրզի կիւճիւ վէ պըրագարագ Պապը-ալեէ կիթմէյէ հազրանմագտա իքէն, պիրտէ խարիճիէ ազալարընտան պիր զամի կէլէրէք, մարտ 23 թարիխէ, վէ բանթրիք էֆէնտի վէ միւթէլիթ մէճլիս միւհիւրլէրիյէ միւհիւրլէնմիշ օլուղու հալտէ, հագգրմրզտա, մագամր խարիճիէէ թագրիր էլ-միշէր տիր։

Մէգքիւր թագրիրտէ, կիւեա պիզ բանթրիքանէ իլէ, բանթրիքանէ վէ խասթախանէ մէսարիֆթանը գաերբմագ, վէ պիզի մէճլուբ իթմէքլէրինտէ տախի պրբագը իսէք, տէրքեար օրան հագգրմրզը իսթէմէմէք իւզէ պիր մուգավէլէ իթմիշնէ տիր կիպի քէֆֆիէթի հալ պէեան գըլընարգտան սօնրա, կէրչի քէնտիլէրէ հիւսապրմրզը վէրտիկիմիզ տախի իչար գըլընմըշ իսէտ, թէֆթիշ ու թէճէսսիսի իչին, Պապը-ալի թարաֆընտան պիր զաթըն բէյան թային պույրուլուպ, վէ քէնտիլէր իլէ պիզիմ թարաֆրմրզտան տախի իքիլէր քիչի թախսիս խիլէրէք պիր գօմիսին թէշքիլ գըլընմասը, վէ շայէտ (սարճագլաբարա) պօրմամուղ չքզար իսէ պիզէ վէրտիրիմէսի իսթիտա օլունմուշ տուր։

Մէգքիւր թագրիր Զատիկ հաֆթասը եազըմըշ տիմէք օլուզունտան, թանպուլ էլեմիշ կէրէք պրբագան պատրիարք հայր հազրէթլէրի, վէ կէրէք մէճլիս ազալարը, քեամիլէն զամիր ու գիմմէթլէ ինէ տանըշարգտան, վէ միլէթէ խրամէթ իթմիշ օլուպ, վէ քէնտի գաղաղատրը սէպէպլինտէն, Դոռ-ԼԷԵԷՊ քէնտի իւզերլերինէ պրբագարագ իսթիֆա-յէ մէճլուբ օլուղումուզ իչին, քէնտի բարալարըմրզտան պաշգա, 80–100 պին գուրուշ տախի, քէնտի էօրֆլէրի վէ ճէպրլերի պէտէլի օլմագ իւզէ ճէրիմէ վերմէք էյիմիզե ճայիզ կէօրմիւշ, վէ խրիսթիէանճա պիրիսի Ս. Պատարագ թագտիս խոիպ, վէ տիկէրլերի տախի լէքեայի խաթատէն արի օլուուգլարը հալտէ հազրը պուլունմագլըդա գարար վէրմիշլէր տիր։

Հէլէ Զատիկ կիւնլերի եալան սէօյլէմէքլիք քամթրիքքանէնին ասլա շան վէ շէօհրէթինէ տիւշմէգ իսէտէ, պէսպէլի եազըճրլարրն տիդգամթսրգ լըզընտան, պիզ հիսապը իսթիֆամրզտան 38 կիւն սոնրա, եանի մարտ 15 տէ բամթրիքքանէյէ կէօնտէրմիշ իքէն, պիր պիւյիւք եալան վուգու պուլարագ, մէգքիւր թագրիրտէ, դէր գոռ-ըտ ոյտ ՀԷՌՈ-Ի-ԷՐԻՆԴԻ-ԲԱՐԻ-ԷՏԷՆ ՈՏԸՐ ՄԱՐԴ 20 տէ հէսապ վէրմէ մէնիմիշ տիր։

Բէտի օրան վէ օրմանան եէրլէրտէ պէշլէ իրի ուֆագ եանլըշլըգլար վէ եախօտ եարանլար վուգու պուլմասը էլլէմիյէթանէն իսէտէ, պիզիմ բամթրիքքանէ իսէ կէօրիւնիւր քի, միլէթճէ հէր իշլերին գօլայճա թէսվիյէսինէ պիրլէր չարէ պուլապիլմիկի կիպի, մէգհէպ վէ բօլնթիգա քիթապլարընտա օնուն տախի ացվընա տայիր պիր ճիւմէ պուլմուշ օլմալը տրը։

Հէր նէ հալ իսէ, պիզ մէգքիւր թագրիրի օգուտուգտան սօնրա, նիզամէն նէ ֆսիմիզ իշին իճապ իտէն քէֆայէթի վէրմիշ, վէ պատէ հու Պապը-ալեէ կիթմիկմիզտէ, քէնտի թարաֆրմրզտան, Արշակ Յակոբ էֆէնտի իլէ, խօճասարեան Օգսէն էֆէնտիյի գօմիսիօն ագասը թայէին իյէմիկիմիզն պիրակրմիշիզ տիր։ Հայ պու քի հէնուզ բամթրիքքանէ թարաֆընտան լազմ կէլէն ագալար թայէին իսրիմէմիշ տիր։ կէօրիւնիւր քի, բամթրիքքանէնին շեմոիքի գանընտա, էվվէլքի գաղար հարարէթի գարամաարդընտան, թագրիր թագտիմինտէ զուհուրա կէլմիշ օլան զայրէթի էքսիրմիշ օլմալը տրը։ . .

Եէվմի մէզարուլտէ Պապը-ալեէ մանթաղամ գօմիսիօնու Շուբայի ատվէթ ացիրէսինտէ թէճէմմիւ իթմիշ, վէ մուտտաի օրան Ներվիչէն էֆէնտի թարաֆընտան պիր վէքիլ ալ մանտու մէրի հազը պուլունմուշ, վէ Ֆրանսըզճա արզու հալարը իլէ, մանթաղամ գալէմի թարաֆընտան օլ պապտէ թագտիմ գըլընան թագրիր օգունմուշ, վէ մուտտանին մանտուսի, տարա հագգընտա գալէմէ ալարգլարը լայիհաը օգունմուշ, վէ ալեէհինտէ թէչէքքի իթմալքլէրի Մանգումէ Նուսրէթլէրինտէն պաշարը օգունթտուրուլուպ սիյնէնիմիշ իսէտէ, պիզ զամէն մուհաբէմէ օրմանա կիթմէյիզ, անճագ տավանան լայիհասընը թալաղ իթմէյէ կիճիմիշ օլուուլումուգտան, մուհաբէմէյիզ կէլէճէք սալը կիւնինէ գալմըշ տրը։

Մուտտաի վէքիլի օրան զամի, չուաթիսէքի նիսսէլէրիմիզտէն թէչէքքի իթմէքտէ օլտուգունու բէտէն պէեան խլէմիշ տիր։ եանի 591, 596, 598, 601 ինճի նիսմէրօնուն փեարուար 21 վէ 23 ինճի իրավէլերի, վէ 602, 603, 604 605, 606 վէ 607 նիսմէրօ զաղէթարար։

— . . . Խմբագիր

Ղալաթիոյ Ս. Եկեղեցիս սավարութիւն ունի Աւագ ուրբաթ եւ Զատիկ առաւօտ թափ բի եղնել մեծահանդէս շքով։ Այս հանդէսը աւելի շքեղ փայլ մը կառնէ երբ թափորը Ղալաթիոյ մէջ գտնուած յունական չորս եկեղեցեաց առջեւէն անցնելու առեն, նոյն եկեղեցեաց հոգեւորական դասը խաչվառներով եւ զգեստաւորեալ կը դիմաւորուին։ Մի եւ նոյն պատուով կը դիմաւորուին նաեւ յունական եկեղեցեաց թափօրները մեր եկեղեցիէն։ Այս փոխադարձ սիրոյ եւ եղբայրութեան ցոյցերը ներկայ գտնուող հայ եւ յոյն ժողովրդոց վրայ անուրակոյս մեծ ազդեցութիւն կը նենեն։ Սակայն այս տարի Զատիկի առաւօտեան թափօրնիս սովորականէն աւելի մեծ փառաւորութիւն մը ստացաւ յունաց Ա յի եանի եկեղեցւոյն առջեւ։ Ուր Պաքրգի Մեծապատիւ գերապատիւ Գրիգորիոս Արքեպիսկոպոսը գիմաւորելով, եկեղեցական արարողութիւններէն վերջը, պեղեցիկ եւ աղդու յորդորական մը խօսեցաւ, որ թեպետ հայ ժողովրդոց մեծ մասին անհասկանալի էր, սակայն յոյն ժողովուրդը ջերմ զգացմամբ ընդունեց, եւ թէ հայ եւ թէ յոյն ժողովուրդները սկսան ջերմեռանդութեամբ խաղաղութիւն եւ սէր քարոզող սրբազանին Ս. Աչը համբուրել։ Թաղ։ Խորհուրդս յատուկ խնդրանօք ընդունած ըլլալով յիշեալ յորդորականին օրինակը, անոր հայերէն թարգմանութիւնը կը խնդրէ որ բարեհաճիք հրատարակել ձեր պատուական թերթին միջոցաւ։ Միանգամայն մեր խորին շնորհակալութեանը թարգման լինել առ գերապատիւ Գրիգորիոս Մեծապօլիսն։ որ իրրեւ ճշմարիտ աշակերտ Քրիստոսի, խաղաղութիւն եւ սէր քարոզել կը փութայ։ ինչպէս ասկէ քանի մը տարի յառաջ յատուկ հրատարակութեամբ հայ եւ յոյն եկեղեցեաց միութեան խնդիրը յուզած է, որ արդէն մեր բանասիրաց ալ ծանօթ է։

Ընդունեցէք, . . . Խմբագիր, մեր յարգանաց հաւատիքը,

Մնամք

4։ ապրիլ։ 1868

Թաղ։ Խոր։ Ղալաթիոյ

Ադենագորիս Ադենագորս

Ս։ Փոքրէն Մ։ Փէլէկոս

Մոռրոսէան

Բան սոսրէալ է Գրէքերէն Սեորոպօլէսէ

Սուքէալ — Հայոցէն Եղբարս։

Հայոցէն Եղբարդ

« Գրէքերէն յարեան »

Այս տիեզերական բերկրաւոր թիթ տօնախմբութեան տաեն, երբ տէրն մեր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոս երկրորդաբար թագմանէն յետոյ՝ յարութիւն առնելով ազատեց մարդկային ցեղը Սատանայէն դըժնդակ գերութենէն, եւ իւր հրաշափառ յարութենէն անմիջապէս առաքը իւր ամենասուրբ բերանովն արտասանած այն « խաղաղութիւն ձեզ » խորհրդաւոր եւ քաղցր խօսքերովն աւետեց համայն աշխարհ՝ ազգերն իրարմէ զատող պատուարին անկումը։ երբ, կրսեմ իւր հաւատացեալներուն տիեզերական հոգեւոր հաղորդակցութեամբ եղբայրական միութիւնը մեր սուրբ եկեղեցիները կաւեանն, ես ալ կը փութամ իմ համագգի եւ համակրօն եղբայրս հետ մաղթել մեր երկու քոյր եկեղեցեաց միութեան մաղթանքը։ որոնք մեր Քրիստոսասէր Հայ եղբարց ալ մաղթելուն անտարակոյս եմ։

Իսկ՝ մարդկայնեան Աստուած, եւ Փրկիչն տիեզերաց Աստուածն խաղաղութեան եւ սիրոյ ամրապնդէ Յունական եւ Հայկազեան քոյր եկեղեցեաց մէջ եղած կապերը, եւ միացնէ զանոնք իւր հոգեւոր հօտ, իւրաս եւ իւրատիւ ամենասուրբ անուան իւրոյ եւ իւրայատկանակ Քրիստոնէական սիրոյ։ Եղիլ։

— . . . Լ.Ֆէնտի

Հաճեցէք նաեւ յանուն Հիւանդանոցի եղած հետեւեալ նուիրատուութիւնները հրատարակել Ձեր պատուական լրագրոյն միջոցաւ։

Հարկ կը համարիմ յայտնել թէ նուիրատուներէն ոմանք խնդրած ըլլալուն ոչ անուններն չը հրատարակուի, ցուցակիս մէջ այնպիսեաց անուան եւ մականուան միայն սկզբնատառերը յայտնելը բաւական համարեցինք, եւ այս ալ դիտմամբ՝ որպէս զի գիտնան թէ ըրած նուէրներն անկողմնապահ ստացած եւ իսպառ հիւանդանոցի կարօտելոց գործածած եմք։ Ներկայիս նաեւ շնորհակալութիւն կը յայտնեմք ընդ հանուր Թաղխորհրդոց մեծ։ անդամներէ նոյնպէս եւ արժանապատիւ եկեղեցականներէ զլք բարեսէր ժողովրդեան դութն ու խնամքը հրաւիրելն կարօտելոց վրայ։

ՑՈՒՑԱԿ ՆՈՒԻՐԱՏՈՒԱՑ

Ալեսիա էֆէնտի	Գօլօլեան	336
Մ. Փիլիպոս »	Մուրատեան	500
Կ. »	Ց.	112
Ս. »	Գ.	330
Խաչիկ »	Ղազարոսեան	220
Ստեփան »	Եապրճեան	500
Եղիա »	Պէյլէրեան	168
Սրբոյ Աստուածածին եկեղ. Թպլ. զատկի օր		435
Պատ. սուրբ Հրեշտակապետ եկեղեցիէն Թապախ զատկի օր		91 3/4
Խաչագիւղ սուրբ Ստեփաննոս եկեղեցիէն Թապախ		606
Սամաթիա սուրբ Յակոբ եկեղեցիէն Թապախ		23
Սամաթիա սուրբ Գէորգ եկեղեցիէն գանձանակ		18
Սամաթիա սուրբ Յովհաննէս եկեղեցիէն Թապախ		31
Գում-գապու սուրբ Յարութիւն եկեղեցիէն Թապախ		105
Ղալաթիա սուրբ Լուսաւորիչ եկեղեցիէն Թապախ		225
Ղալաթիա սուրբ Լուսաւորիչ եկեղեցիէն գանձանակ		7 1/4
Գում-գապու սուրբ Աստուածածին եկեղեցիէն Թապախ		633 1/2
Էյուպ սուրբ Եղիա եկեղեցիէն Թապախ եւ գանձանակ		100
Բերա սուրբ Երրորդութիւն եկեղեցիէն Թապախ եւ գանձանակ		474 5/8
Բերա սուրբ Յարութիւն եկեղեցիէն գանձանակ		14 1/2

4 ապրիլ 1867 Գրանեկ։ Հիւան։

Մեծ Նոր խան թիւ 49։

Ա. ժամանակեայ հոգաբարձութիւն ազգ։ հիւան։ (ԿԽԷ)

ՄԱՐԴ ՈՒ ՊԱՇՏՕՆ

ՀԻՆ ԿՏԱԿԸ — ՆՈՐ ԿՏԱԿԸ, ՆԻՐՈՒԱՆ — ՄԵՐՈՒԱՆ ԳՈՒԼԱՆՔ Ե ՄԱՐԴԿԱՅԻՆ ՅԱՐՈՒԹԻՒՆ.

Մանրամասն 629 ԸՆԴԼ ՆԻՐՈՒԱՆԴԷՆ գրեալ է։

Հին մտաւորութեան տաեն չգործուած ինչ անօրինակ բարբարոսութիւն ու անօրէն նուիրումներ նոր մտաւորութեան գրեթէ ամէն դարու մէջ գործուեցան — քրիստոնեան՝ զքրիստոնեան հալածեց, չարչարեց, սպանեց, աղքատիկ եւ անզէն Քրիստոսի հարուստ, զօրաւոր, փառասէր եւ սպառազինեալ փոխանորդին ձեռքը՝ իր փոխանորդած Քրիստոսի անձնուրաց հօտը կապեց, կաշկանդեց, չարչարեց եւ անմեղցմէ հազարաւորները սպաննեց, եւ զանոնք կոյր ու անզգայ դերի մը դարձուցելու համար հաւատաքննութեան խարոյկը միշտ անոնց աչքին առջեւն վառ պահեց եւ հին մտաւորութեան անծանօթ եղած չարիքներ ալ նիւթերու անհոգ չեղաւ —. հին մտաւորութեան մէջ ո՞ր կրօնապետը, ո՞ր քրմապետը, ո՞ր փիլիսոփան եւ ո՞ր մարգարէն այսչափ չարիք ու վատ մասնութիւններ գործեց — իր կրօնակիցներն ու ազգակիցները անխիղճօրէն չարչարեց եւ սպաննեց։ —

Ինչ նախապաշարմունք եւ կանխակալ դատում, որ հին մտաւորութեան մէջ յարգութեամբ կընդունուէր, նոր մտաւորութեան մէջ առաւել եւս յարգութեամբ դեռ կը պաշտպանուի։ զորօրինակ, այն ատենը պաշտօնական արժէքը՝ հասակի, քսակի, համբաւի . . . աւի եւ ոչ հանճարի կը տրուէր, — Սաւուղի համար ըսուած է թէ՝ էն երկայնէն թիզ մ՚ալ երկայն էր — եւ հիմայ ալ դարձեալ արդի սերունդը՝ կը տեսնենք որ՝ ոչ թէ մարդկային հանճար ու մտաւոր տաղանդը, այլ քսակ, հասակ ու համբաւ ու կերպարանքը կը յարգէ եւ այնպիսիները ի պաշտօն կը կոչէ։

Ուրէմն այս մասին նոր մտաւորութիւնը ինչ առաւելութիւն ունի հին մտաւորութեան վրայ, ուրէմն կրօնքն, կամ կրօնքներն ինչ ազդեցութիւն կրցան ունենալ բարոյականութեան վրայ, երբ նոր դարու

մարդիկ՝ դեռ կը կրեն ոչ միայն հին դարու կարծիք, այլ հին դարու չերազածն ալ վերադիր ընելով։

Եթէ մարդկային սեռին չորս հազար տարուան բարոյական խանգարմունքը բուժելու կարող կրօնք մը կար նէ, այն ալ Քրիստոսի քարոզած աքանչելի վարդապետութիւնն էր, բայց, եթէ ճիշդը խօսիլը յանցանք չէ, մարդկային սեռին վրայ, — ուր որ աչքերնիս վերցունենք, քրիստոնէական եզական կրօնքը դաւանողները բարոյական մասին չատ յետնեալ պիտի գտնենք, ինչպէս քիչ մը առաջ մեր բաղդատութեան մէջ ցոյց տուինք թէ հին անաստութեան ատենի մարդկանց չգործած վատ բռնաբարութիւնները ... քրիստոնէից մէջ գործուեցան եւ կը գործուին — բայց միթէ պակասութիւնը կրօնքինն է, — ոչ երբէք —, այլ այն կրօնքինն է, — ոչ երբէք —, այլ այն սուրբ ու եզական կրօնքը սխալ առմամբ ուրիշ քարոզող եւ ի գործ դնել տուող կրօնուսոյցներունն է. ապա թէ ոչ՝ անանկ ընտիր սոյններունն է. ապա թէ ոչ՝ անանկ ընտիր բարոյական կրօնք մը մարդկային սեռին վրայ մեծ ազդեցութիւն ունենալու էր. եւ մենք ալ հիմա փոխանակ հին դարու կարծիքով եւ նոր դարու ապիտութեամբ եւ հարատարութեամբ թշուառ ... մարդիկ տեսնելու, նոր դարու — կարծիքով նոր ու բարեկարգ մարդիկ տեսնելու էինք. այն ատեն թշուառութիւնն ու ապերջանկութիւնն ո՞ւր պիտի կայան գտնէր ... Աւետարանի բարոյական ոգին ճանչցող մը՝ կրնա՞յ արդի քրիստոնեայ մը դարձեալ հին դարու մարդիկ ըսել. — քրիստոնեայ ժողովուրդները մեծաւ մասամբ ապիտութեան եւ հետեւապէս թշուառութեան մէջ թաղուած են, կամ բարոյապէս առնելով սանկ ըսենք, առաւել՝ վերացեալ համարուած կարգ մը սեւազգեստներու անզգայ գործիք, քան խորհուրդ, համոզում ու գաղափար ունեցող մարդիկ են։ —

Այս բաներուս ապացոյց հարկ չէ, բայց ուզողին ալ ապացոյց դնել դժուար չէ։

Բաներս ատուգելու համար, արդոյ բարեկամ, մէկ ձեռքդ Աստուածաշունչը բռնէ, որ աշխարհի մէջ գտնուած ամենէն հին պատմութիւնն է, եւ միւս ձեռքդ ալ հազար չորս հարիւր տարուան եկեղեցական պատմութիւնները առ եւ ատենք իրարու հետ ճշդիւ եւ խաբեբաղդատելէն եւ Աստուածաշունչի կրօնքը դաւանողաց՝ թէ եւ ցեղապէս բաժանեալ, բայց կրօնապէս միեւ անբաժան ըլլալը եւ աւետարանի կրօնքը դաւանողաց թէ ցեղապէս եւ թէ կրօնապէս բաժանեալ եւ իրարու հակառակ ու մահուան չափ թշնամի լինելը պարզապէս տեսնելէդ եւ հասկընալէդ վերջը սառանց զարմանալու եւ չփոթելու՝ անցիր եւ պտրտէ ամէն քրիստոնէաբնակ երկիրները եւ հոն, առանց ոմանց արտաքին աչք գրաւող փայլուններութեանը ... խաբուելու, մտիր անանց խորհրդարանները, եկեղեցական ժողովներու մէջ եւ հոն դիտէ անանց՝ աղքատ եւ տկար ամբաստանեալի վրայ իրագործ դրուած սպառնական իշխանութիւնները եւ կամ զանազան երկիրներու տիրող կրօնքներուն հասարակաց իրաւանց դէմ բրած բռնաբարութիւնները եւ քրիստոնէական յարանուանութեան մը ուրիշ յարանուանութեան դէմ ունեցած տոկալի տանջութիւններն կ՝ երեւցնեցու�ի չափերը ... եւ ատենք լաւը հասկնալէդ ետքը եկուր ինծի բան թէ քրիստոնէական կրօնքը բարոյապէս ինչ ազդեցութիւն ունեցած է զանազան դարերու մէջ, եւ դիտէ հոն անանց ... ատենի կրօնքին աւելի իւրանդրը բան որա՞ծ է արդիկ, եւ եթէ չէ, պատասխանէ ինչ է ... եւ ինչո՞ւ այսօր քրիստոնեայ ազգերը առհասարակ բարոյապէս թշուառ, ֆիզիքապէս թշուառ եւ նիւթապէս թշուառ են, — ինչո՞ւ հանդիսատեսի բան ոգին եղող հասատարութեան օրէնքը նոյն իսկ այն կրօնքը դաւանողներուն չյարգուիր, ինչո՞ւ հանդարտ ազատ դատումն ու բանականութիւնը եւ մրաւոր տաղանդն ու հանճարը որ մարդկային սեռին կեանքն ու փառքն է, նախանձոտ չի հանդարուիր։

— Ինչո՞ւ համար Քրիստոնեայ ժողովուրդները պոնչ հազար ութ հարիւրտարուան մէջ յուսացուածին եւ կամ կիսոյն չափ յաւաջդիմութիւն չունեցան, եւ ալ ինչ երկարեմ հարցումներս, քանի որ ատոնց պիտուր պատճառը՝ ինչպէս հին տեսութեան մէջ, նոյնպէս, եւ կամ առաւել եւս նոր անաստութեան մէջ միշտ կղերին տիրապետութիւնն եղած է։

Ասոնց համար անթիւ ապացոյցներ պակաս չեն, բայց ես մէկ քանին յիշելով կը թողում որ հին ու նոր պատմութիւնները խօսին։

Աւետարանի ոգին՝ ցեղական տանջութիւնները վերցունելով՝ ընդհանուր մարդասիրական սկզբունքով «միութիւն» քարոզել է։

Բայց աւետարանի պաշտօնեայն ընդհանրապէս՝ յանուն կրօնի չէթէ միայն ցեղական բաժանումները զօրացուց, այլ միւսնոյն ցեղն անգամ մաս մաս պառակտելով բաժանմանց մէջ տեղ թանձր պատուար կանգնեց եւ դեռ կը ճգնի այն մահարոյր պատուարը զօրացնելու. — «միութիւն» քարոզող հեղ Քրիստոս մը՝ այսօր իրարու հակառակ հարիւրաւոր բաժանեալ հօտեր ունի — ի՞նչ սարսափակ համաձայնութիւն։

Խմաստութիւնն Աստուծոյ Քրիստոս՝ փիլիսոփայութիւնը, գիտութիւնը չատեց, իսկ անոր փոխանորդն եմ բսողը փիլիսոփայութիւնը նզովեց, գիտութիւնը ատեց, գիտութեան ճշմարիտ զատակը չգթայատկալ բանտարկեց, չարչարեց — զԳալիլիոսն՝ երկիրը կը դառնայ ըսելուն համար, անտանելի պատժոյ ենթարկեց — երկրաբանները գատապարտեց —, հանճարը նախատեց եւ յետ ժամանակայ — մարդկայնն սեռին անթիւ բարիք պարգեւողն այն անմահ հանճարին առջեւ պատ քաշել ջանաց — մարդկային սեռը կեանքէ զրկելուզեց — մարդկային յառաջադիմութիւնը արգիլելու, ազատ դատողութիւնը կաշկանդելու համար ինչ որ կրնար նէ ըրաւ։

Քրիստոս, առաքեալք՝ իրենցմէ տարբեր կարծիք ունեցող մը ատած լինելուն համար, պատուիրեց որ անանկները չատեն, այլ յարգեն, իսկ անոր փոխանորդը՝ տարբեր կարծիք ունեցողն հրով եւ սրով սպառեց։

Քրիստոս՝ հարուստներէ անարգուածները յարգեց եւ պատուեց, իսկ աղքատիկ Քրիստոսի հարուստ փոխանորդը հարուստները կը պատուէ եւ աղքատները կատէ։

Քրիստոս՝ հեզութեան եւ խոնարհութեան օրինակ ցոյց տուաւ, իսկ հեղ Քրիստոսի դառոյ փոխանորդը կորոտայ, կսպառնայ եւ բերանէն հուր եւ ծուխ կը ժայթքէ։

Քրիստոս՝ գինքը տառղները օրհնեց եւ իր թշնամեաց բարիք մաղթեց, իսկ այս անգէն Քրիստոսի սպառազինեալ փոխանորդն ու նորա արբանեակները՝ ազգաս ուսակար անձինքը սպառնալիքով կը չանթահարեն եւ արդարն ու անմեղը կը դատապարտեն։

Վերջապէս Քրիստոս՝ բռնութիւնը վերցունելու, հաւասարակաց իրաւունքը յարգեցունելու եւ մարդի ազատութիւնը վերահաստատելու համար եկաւ եւ այս մասին խօսեցաւ եւ քարոզեց ու գործով ալ կատարեց, իսկ կրօնքի ուսուցիչները բռնութիւնը կը պաշտեն, մարդի ազատութիւնը կեղծեն եւ իրենց օրուայնը հասարակաց իրաւունքէն վեր կը դասեն։

Քրիստոնեայ կրօնի քարոզիչներուն այս սխալ ատուելն յառաջ եկաւ այս ամէն անկարգութիւնները եւ այս անկարգութիւններէն՝ ժողովրդեան արդար իրաւանց բռնաբարութիւնը, եւ ասոնց բռնաբարութենէն՝ տգիտութիւնը, եւ հետեւապէս անոնց թշուառութիւնը զրաւոր ու վրանին ծանրացաւ, — կղերն՝ իր օրոյ ատենին անարգուածներուն, հարուստներուն իր բռնութեանը դէնք ընելու եւ բռնաբարը հարուստներուն ալ կրօնապէս իր եղբայրական հաւասարութիւնը մոռնալու կղերին թեւ թիկունք եղաւ իր բռնակալական անկութիւնն յաղթացնելու —։

Նոյ՝ արդոյ բարեկամ, տես «իշխանական գլուխները, մեծամեծ ատեանները տիր եւ տես հոն տեղի արդի արդարութեան մասանները, քայց նայէ, կը զննե՞ս այն քեզի վախ տուող սաղի անարկու սպառնալիքները — հոն բարեկարգութիւն եւ անաչառութիւն կը թագաւորէ —։

Դայէ հոգատակ լաւ եւս Քրիստոնեայ ժողովրդոյ գլուխները՝ կառավարութեան ատենները՝ հոն կը նմանի՞ն։ եւ ինչո՞ւ դեռ դատի կանչուողը դողով ու տարտափով ներս կը մտնէ, եւ դուրէ երբեմն փախուն իր իրաւունքն ալ կը կորսնցունէ։

Ինչ են Քրիստոնեայ ժողովրդոց դատաստանական խորհուրդները կազմողները, — Կրօնապէս ժողովուրդին կողմէն ընտրուած եւ գրուած պաշտօնեաներ, որ բան կրօնական եւ ազգային օրէնքի արդարութիւն ի գործ դնեն։ ա է մարդկութեան, քրիստոնէութեան եւ քաղաքականութեան պահանջումը, եւ ա է աւետարանի ոգին —։

Ինչ է ուրեմն գլխաւոր պատճառը, քանի որ մէկ կողմէն տիրող կառավարութիւնը իր գատաստանական ատեաններէն բռնութիւնը դուրս մղելով քաղաքութեան դէմ մը ցոյց կուտայ ներս մտնողին եւ համաձայնութիւնը չբռնաբարէր, եւ քանի որ միւս կողմէն աւետարանը բռնութեան կապերը կը ջախջախէ եւ դատն դէմքերը կը յանդիմանէ։ ։ ։ դեռ Քրիստոնեայ ժողովրդոց մեծ ու փոքրիկ ատեանները միջին դարու նողկալի ճամբով գործ ունենալ եւ դիրենք ի պաշտօն կոչող մարմինը աւարեկ ընել եւ ճնչել կը ճգնին ։ ։ ։ — միթէ կրնա՞ ըսուիլ որ նոր անաստութեան ժողովուրդը փոխուած եւ բարոյապէս աւելի բարձրացած է։ միթէ կրնա՞ ըսուիլ որ՝ աւետարանը՝ կարծուածին պէս, իր ժողովրդոց վրայ բարոյական ազդեցութիւն կրցաւ ունենալ, եւ միթէ կրնա՞ ըսուիլ որ առ՝ ասանկ ըլլալուն յանցանքը աւետարանինն է — քաւ լիցի —։

Ես կրսեմ եւ բանս ալ ճշմարիտ է որ՝ յանցանքը կրօնքը սխալ առումով քարոզող եւ գործադրողներունն է։ Ըսա իս քանի որ առ սխալ առումով յառաջ երթցուի, եւ քանի որ կրօնապէս սխալ առման վրայ հիմնուած է գատաստարակութիւնը, անկարելի է հին անաստութենէն աւելի բարոյական բարձրագոյն մը տեսնել արդի մարդկային սեռին վրայ։

Ուրեմն մարդկային սեռին վիճակը թշուառ եւ դժուար է դեռ։

Խորով։

ՊԻՐ ՍԷՖԻԼ ԶԷՎԱԷ

ՄԻԻԼԼԻՖԻ

ՑՈՎՍԷՖ ՄԱՐՈՒԵ

ԱՄԻԹԱՆԷ

Յանուն Մէհրենդիսեան Բանաստեղծութեան

1868

Պիր Սէֆիլ Զէվճէ իւնվանը իլէ Յովսէֆի էֆէնտի Մարուշ թէէլիֆի օլուրադ պիր քիթապ պասրըմը նէշր օլունմուշ տուր։ Իշդու քիթապ պիր էվլի խանիմնուն հիքայասի օլուպ, միւլլիֆի պաղը դարը գոճա պէյնինտէ փէյտա օլան իմիթիգանըզլրդլարը սէպէպինի թափիլ իտրէք, զէնան թայիֆէսի պատզէն թադարանա իւֆիմատ օլուր իսէ, նէ սէպէպ մէպնի օլուղունու նոգլ իտէր։

Իշդու նոգլէյէթին հէմ էյլէնճէլի վէ հէմ տախի ֆայիտէլի օլուղունու մէճմունէյէթ իլէ իլան իտէրիզ։

Մէգքիւր քիթապդն պահասը պիր եկիրմիլիք մէճիտիյէ տիր, վէ Խանան պօլ թարագիքնտա ճէվիի Էրմէնի քիթապճըլարընտա սաթրլըր, քէպգէլիք Թէօորիւ պաշընտա Իսթիասդն գարշրնտա Ն։ 7 վէ 8 Մ։ Ծանէնինն Լճզանանէսինտէ, վէ տէֆա մէրդումէն Պէյ-օղլունտա Ադա-ճամիսի ճիվարընտա Ցօրու-հօլտա Ն։ 67 էճզանը տիւք քեանընտա տախի պուլունուր։

ԻԼԱՆԱԹ

ՎԻԿՏՈՐ ՎԷ ԲՈՒՍՍԻԱ ԲԻԱՆԳՕԼԱՐԸ

Վէնանէն հէր նէվի բիանգո ագիօնտարը վ բրօմէսէթ Գալաթատա Գօմէսիսն խանը գարուտա եանընտա Ն։ 16 սարրաֆ ճանէթօ տիւքքեանընտա Ֆիրուխ Ղ օլունմագտա տրը։

Ամրդամ Ն։ 8 նէմօ հիչ պիր քիմսէ իւէ չէրիբէրիկ օլմայոգ, վէ սահիպլէրը պիր լէթիֆ եւ զէրիֆնէ դայրդ օրմայանը թէէ մէն զրլընմրչ մանաբնտա պիր եէյրի պէկդա մէսիր պասրըմրչ տրը։

Քէզդիք պու մահէլլատէ Բուսրանէն պիրինճի վէ իքինճի իսթիֆդարլարը բէանգոսունուն պիլիթէկի Ֆիրուխի օլունուր։ պուն արրն էէնէ մի Ֆ/ն աէ 3 Ֆայիլի օլուպ վէ իքի ալֆա չէքիր։

Պիրինճի Ն։ դաղանանագ 200 պին, իքինճի 75 պին, սայիրլէրի հա քէզա 40 պին։ 25 պին։ 10 պին։ 8 պին։ 5 պին վէ 500 դարպօն դաղանանագլար տրը։

Իրան տէվլէթի թէպատարընտան Ա.Հ. Մահմուտ բաշա ճիվարընտա Եըլդըզխանը եանընտա մտ դօրտօն վէ մէօհր, պիր դրթա ալթուն սաաթ պուլ-մուշ, վէ թամիր իթտիրիմէ իւզրէ։ Իրանը սասմէ Ամպարիւ Ամգիվէ վիրմիշ օլուսդու խասպէր ալ ընարագ, մէզքիւր սասմէ կէթիրտիլիպ, սահիպի զուհուրինտէ վէրիլմէք իւզրէ, ճանիպի էմանէթտէ հրթզ իթտիրիմիշ օլուսզունտան, սահիպի հէր քիմ իսէ պիր խապտէթ տսզ էյլէմէք իւզրէ, տիվանը Զապթիյէսէ միւրաճաաթ էյլէմէսի իլան ղրլըրը։

ՊԱՏԱՐԱԳԱՅԻՆ ԶԻՎԱՆԴԱԿ

ՏԷՎՆԸ ԶՈՒՐԷՆ։

Ամէրիկայի Միացեալ Նահանգներուն, ազրբեան տիշէրին վէճալարընը (ազրը) տէֆ ու իգալէ իթմէք, վէ տիշէրի չղրմըշ օլանլարընն տիշէրինին եէրլէրինէ զանմէթսիզճէ թապիի վազ օլունմուշ կիպի, զահէթ տիզգաթ օլունսա պիրէ անլաշըլմամագ իւզրէ, տիշ գէյմագ վէ տաբիրի ֆէլմէզ վէ չէնէմէլքի էմրագ վէ գուրուհ վէ թէկէլէրի ալնտանա թէկաբի իթմէք, վէ տիշէրի թագիրթընտան, եանի եէրլէրինտէն օյնատըգ պիր թարաֆա տէվրիլմի քէրի հալտ եէրլէրինէ գէյմագ, վէ տաբիրի ֆէմի թէմիզլէմէք, վէ բասանմըշ վէ սեհանլանմըշ օլան տիշէրին բաս վէ քիրլէրինի չըգարըպ, ճէվհէրի զաթիսինի թէճատ իթմէք, վէ աղղըն ֆէնա գէզուլարընը իսգահ իթմէք վէ ամրն վէ լասթիքէն զաէթլի լաթիֆ վէ բանա վէ սալապէթի վէ խաֆիֆ հէմէք եէնտիկի վազըմտա պիր գաոար ու զիհան վէրմէզ ալեա եէրի վէ չըգար գօնուր տիշէր հաբմագտա օլան փարիսի թապիպ տիշճի Մ։ Բէլէզ Պէյ-օղլունտա Կալանի սօգաղընտա 2 նիւմէրօտա իսքեան իթմէքտէ, վէ ալտիֆանկս սաաթ 6 տան 1 է գատար կէլէն վէ կիտէնլէրէ ամէրիյաթը մէղքիւրէեի իճրա իլլէմէքտէ օլուպ քէնտիսինի կէօրմէք վէ կէթիրմէք միւրատ իտէնլէր օլուր իսէ, օրատան ալնալ իթտիրմէլէրի։ 54

Ամէրիգա օրտուսունտա խրզմէթի օլուպ, վէ մէլլէթիմէ չօղատան պէրու թանրիմըզ օլան սօգթոր Կարապետ Վարդանեան, պիր սէնէմէն զիեատէ պիր քի Հայատան թարգիարընտա սէնատթը իլէ մէշղուլ օլմուշ օլուպ, եագընարատա իսէ չէնրիմիզէ կէլիպ Զաթթա գուլէնէ եազըն Ինկիլիզ խասթատանէսինին գարշրընտա Ն։ 3 էվալ սաբին օլուհոր, վէ ճիմատա կիտիլիրիսէ ալամուրդա սաաթ պէշէն օնա գատար էէքիմիք վէ ճէրահրդ, հէմ կէօզլ մի-թաարիզ օլան իլլէթլէրէ խարաթ պագատճագ օլուսուզու խասսէթէն իլան օլունուր։ 4

Պէյօղլունտա Ֆիրուզ ադա մահէլլէսինտէ վագը եէտի պին արշընը մըգտարը պիր դրթա արատ սաթլըգ օլմաղին, թապիպ օլանլարդն Գալաթատա սանդրգճրլար իշինտէ, 119 նիւմէրօլու գահվէտէ խարթիմասընը կէօրէպիլմէճէքլէրի իլան օլունուր։

ՍԱՀԻՊ ԴԱՋԷԹԱ
ԿԱՐԱՊԵՏ Ճ։ ՓԱՆՈՍԵԱՆ

ԼԷՎԱՆԹ ՀԷՐԱԼՏՐՆ ԹԱՊԽԱՆԷՍԻՆՏԷ
ՊԻՇ ՕՂԼՈՒՆՏԱ ՏՕՂՐՈՒ ՆՕԼՏԱ, ՖՕԹՕԿՐԱՖ ԱՊՏՈՒԼԼԱՀ
ԳԻՐԱՏԷՐԼԷՐ ԳԱՐՇԸՐՆՏԱ ՆԻՒՄԷՐՕ 467։